

THE UNIVERSITY OF CHICAGO

ԱԼԱՖԲԵԿԱ 4 ՓԵՏՈՒԼՏ

Իշ պաւ լուգնաւէ հաթթատս իբի տէֆաւ, եանի տալլ վէ րէնչէնմլէ կիւղէրի նէշտ զտնտաղ տըր օ
 Գիւղթը լիկթանտէս լիճմուաւ Զափաթիս տպոնթ օրադար իշիւն տէնէրի 50 դուրսէ վէ ալթը
 ալլը 50 դուրսէ տաւր: լիւրոնթ օրադարաւ տէնէրի 60 վէ ալթը ալլը 55 դուրսէ տաւր:
 Տաւրալարտաւ, րօթա իւճրէթի իւղէրիմլէ օրադար: Ուճմուայտ տպոնթ օրադար իշիւն տէնէրի 60
 վէ ալթը ալլը 55 դուրսէ: վէ ապոնթ օրադար իշիւնտէնիվի 70 վէ ալթը ալլը 40 լուրտա տըր:

լին հեծնիւլիւ ասէր թերթիպինի միլէթ մէջլիսէրինտէն մաթլուպ իթմիշ տիր :

— Բիլի պէլտէսինտէն , եանի պու իսմ իլէ Լճէրիգատա օլտն պիր պէօ յիւք ճիւմհուր բայթաթմընտան , տէհչէթլու պիր խապէր ալընմըշուր : Պիր քիլիսէ տէրուհինտէ իքի պին տիշէհլիւ պիրտէն եանմըշ տըր : (Պու հալաթիս թափսիլաթա միւհ թաճ տըր :)

— Սալլէ նաղըրը էսպագ Սուր թար բաշա , կէչէն բաղար կիւնիւ հուլուլու էճէլի իլէ վէֆաթ իթմիշ տիր :

— Պու կիւն զաթը հաղըթթը Հա հանէ , Պէյօղլու մէկլէպը հարպլէսինէ թէշլիֆ պուլուրուպ , իմթիհան բէսմի հուզուրու Հահանէլէրինտէ իճրա օլտնաճագտըր , վէ ֆէվէլատտէ ալոյ օլաճաղընտան , Վաբու թաթիլ իտէճէք տիր :

Խրիսթիանիւարտան ալընան օթուզ իքի չօճուգ տախի , պու կիւն խաթիւ բայը Հահանէլէ իպրազ օլտնաճագտըր տըր :

— Պու բամաղանտա կէճէլէր ու զուլն օլտուղընտան , Պապը Լիլ , Պապը սէրադէրի վէ թէրոտանէ վէ թօփիտանէ գալէմլէրի , կէճէլէրի տա խի աղըրաճագ տըր տէնիր :

— Լէվանի Հէրալ , Լճմէտ Վէ ֆիդէ քէնտի հաղըթթլէրինին Իզմիր վալիտի , վէ Սուպհի պէյ էֆէնտինին տախի Բումէլի վալիտի նասպ օլմալա :

ընը ինթիմալը կէօթէրիր . վէ օ հալտէ Լիաաօղլու օրթա գօղլուտա պաշ գա պիր միւֆէթթիշ կէօնտէրիլմէսի մէմուլ տուր , տէր :

Ճիպալի ճատտէսինտէ քեպլին , սահիլ տէրեա , տէ , ալվանիտանէ նաղըր Սըրպ Լճնիցիաօղլըն սաթին օլտուղու սահիլտանէ մէզաո իլէ սաթլուա . ճագ օլտուպ , մէզ քիւր սահիլտանէ թագրիպէն իքի պին զիւրա՝ որտա իւզէրինէ պինա օլտնմալ , իքի թէրաթընտա քեարկիր ալվալը վէ ախշապ պինա տէն մատտէ , պիր թէրաֆը աթիք քեարկիր պինա վէ քեարկիր վէ ախշապ ճէման էրիմիտէն միւթէ . ճալուզ օտաղը , վէ քեարկիր մալմպալի վէ հաղը . ճա պէօյիւճէք պիր համմալ , վէ պէշ բէս պէկիր պաղըպաճագ ալըրը վէ պալիշէլի վէ տայր լէվա . զիմաթը , վէ պինայի մէզքիւրին խարիճինտէ վէ տախիլինտէ պիր գաշ չէճմիլի վէ քեպիր սա հաղ . նէսի վէ իքի մատուրա միլ լէզիլ , վէ սահիլ տէր . ետտէ զայէթ միւհքէմ բընտըրմ իւզէրինէ պինա օլմալ լիմանը միւշթիլ օլտուղու :

Իշպու մէզաո , իւշ տէֆա մէզքիւր սահիլտա . նէ տէրուհինտէ օլտաղընտան , մալայէն օլտն կիւնլէրի զիւրտէ պէյան օլտնուր :

Պիրինճի մէզաո , բումի քեանտէն սանի էրիմի տէօրիւնճիւ վէ ալաֆրանիկա շապաթը պէշինճի ճումաա կիւնիւ :

Իքինճի մէզաո , բումի քեանտէն սանի օթուզ պիրինճի , վէ ալաֆրանիկա շապաթը սն սէքիլինճի ճումաա կիւնիւ :

Իւշինճի վէ սն մէզաոլը բումի շապաթին եէտինճի վէ ալաֆրանիկա մաշը մէզքիւրին սն տէ գաղընճու ճումաա կիւնիւ օլտաղընտան , վէ իշ պու սն մէզաո ալաֆրանիկա օթաթ մէթթիտէ իլի . թամ պուլուպ , հէր քիմին իւզէրինէ գալըր իտէ . ֆիլաթընն էիլ զտէ էիլմի պէշի բէշինէն էէվը մէզքիւրտէ իթա խիլիպ , մէպալիլ պաղիլին տախի գաթի ֆէրաղը իճրաղը կիւնիւ թէտիլէ վէ իւֆա օլաճագ տըր :

Սալիմաթը տայրիլ իշին . եա Սըրպ գանէլէրեալըն , եաորտա Ղալթիտաա թէլլու պաշը Ս . Գաթթիօյա միւրաճաթ օլտնմալ :

ՄԵՍՈՒՄԻՒՔԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ	ՍԱԼ			ԶԱՐԱՄՊԱՅ			ԲԷՆԶԵԼԻՍՊԻԵ	
	ՅՈՒՆՈՒՄ			22			23	
	Սալա	Էօլէ	Լիլ	Սալա	Էօլէ	Լիլ	Սալա	Էօլէ
Մէճիպէ լիւր ՂՐԶ	101 10	101 10	101 10	101 10	101 10	101 10	101 10	101 10
Միւմթալէ լիւր 100 զուրուշտան	60 29	60 20	60 34	60 15	60 5	60 10	60 15	60 8
Օն սէնէլէք թէրթիպի	46 20	46	46	46	46	46	46	46
Աինճի Զինճի Գ.սնսլտէ	53 29	53 26	53 34	53 15	53 5	53 10	53 15	53 8
Իւշինճի թէրթիպ	53 29	53 26	53 34	53 15	53 5	53 10	53 15	53 8
Թէրթիպի թէրթիպ	52 9	52 6	52 14	51 35	51 25	51 30	51 35	51 28